

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՅԻՄՈՒՄԻ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑԵՐԸ

Խօսք և գործ, ասոնք են երկու լծակաները, որոնք կը շարժեն զանգուածները. այստեղ մինք պէտք է նկատի առնենք Փրկչին թէ՛ խօսածները և թէ՛ իր գերազանցապէս մեսիական պարծանը, հրաշը: Որովհետեւ յաջորդ գլուխներէն մէկին մէջ արդէն պիտի պարզենք Յիսուսի վարդապետական կողմը, հոս պիտի բաւականանք ներկայացնելով միայն արտայայտութեան ձեւը, զոր անիկա կուտայ իր մտածումներուն, և այն մեթուո՞ւ զոր կը գործածէ ատոր համար:

Ա. Յիսուսի ուսուցումին ձեւը.

Խօսողի մը առաջին նպատակը լնելով հասկնալի ըլլալը, պէտք է գիտնալ թէ մեր Փրկչը ի՞նչպէս ներկայացուցած է Աւետարանը, ամբոխին մատչելի լնելու համար զայն: Քրիստոս աշխարհին կը բերէր վսեմ ճշմարտութիւններ. այնքան խորունկ էին այդ ճշմարտութիւնները, որ մարդիկ դարուց ի դարս պիտի խորանան անոնց մէջ, պիտի պեղեն զանոնք, առանց կարենալու սպասել անոնց աստուածային պարունակութիւնը: Արդ, իր ունկնդիրները մեծ մասամբ ժողովուրդի մարդիկ էին, զուրկ՝ կրթութենէ, հոգեոր իմացութենէ, և որոնց մատուր կեանքը ցամքած չորցած էր ձեւապաշտութեան մէջ: Ի՞նչ միջոցներ գործածեց Յիսուս այդ արգելքը ջնջելու, և անոնց նախապաշարումներուն և մտքի անձկութեան մակարդակին վրայ զնելու համար փրկութեան վարդապետութիւնները:

Դժուար չէ հաստատել թէ այդ արգիւնքին համանելու համար անիկա կը գործածէ պաշշամնումի մեթուը, կերպ՝ որ կը կայանայ նկատի առնելուն մէջ վիճակը անոնց, որոնց կ'ուզուի բան մը սորվեցնել: Ամէն խելացի մանկավարժ անձանօթէն ծանօթին, բարդէն՝ պարզին, ամէն օրուանը փորձառութիւններէն նոյն ճշմարտութեանց յառաջդիմական գիւտին կը

դիմէ: Յիշել հարկ է նաև որ Յիսուսի գործը տղաքներու հետ չէր, որոնց դեռ կակուղ միտքը առանց ճիգի ծալք կը ստանայ իւրենց հարկադրուած կանոններուն համեմատ: Զինքը ըլջապատող ամբոխները մեծ մասամբ կը բաղկանային չափահանսերէ, որոնք աստուածային ճշմարտութեանց համար լաւ պատրաստուած մարդեր ըլլալէն զատ՝ երիտասարդ տարիքի անզիտութեան կը միացնէին նաև կազմակերպութեան աններող ոգին:

Այսպիսի ունկնդիրներու հանդէպ, որոնց վերաբերմամբ զգուշաւոր ըլլալու պէտքը այնքան անհրաժեշտ էր, Յիսուսի ուսուցումին կերպը պիտի ըլլար անշուշտ գէմ առ գէմ ըլնդհարիլ անոնց հաւատամիքներուն: Կը ջանայ զանոնք իրեն բերել, ոչ թէ քննադատելով իրենց գաղափարները, այլ զանոնք իրին քաշելով՝ ճշմարտութեան պարզ և լուսաւոր ներկոյացումով: Ճշմարիտ է որ, լերան քարոզին մէջ, զոր օրինակ, Յիսուս ինքզինքը Մովսէսի տեղ կը դնէ (Մտթ. Ե. 21, 22, 27, 28) և ամենուրեք Աւետարանը իրեն նոր սկզբունք մը կը ներկայացնէ (Մտթ. Թ. 18): Իր գարդապետութիւնը հին զիծերու երկարաձգում մը չէ, օրէնքը կրօնքին պատեանէն զուրս ելած է և կ'իշեէ անոր վրայ: Բայց իր գրութիւնը այսպէս իցոյց զնելով հանդերձ, Քրիստոս կը ըզգուշանայ խիստ բանաձեւերէ, որոնք ամենէն դիւրահաւան ունկնդիրներն իսկ պիտի կարենային խրտչեցնել. անիկա կը ջանայ իր միացք պարզել առանց վիճարանական կերպերու, փափկանկատութիւնը հաշտեցնելով միշտ անկեղծութեան հետ: Իր նպատակն է սիրտերուն մէջ զնել սերմեր, որոնք, աւելի ետքը, մեծնալով, պիտի փշըն ջնջեն հրէութեան հինցած ձեւերը: Իր ընտրած մեթուն է յառաջդիմական եղաշըցութիւնը և ոչ թէ յանկարծական և բիրտ յեղափոխութիւնը:

Պատշաճեցումի այս հնարքը արդեօք հարկադրած է զիթսուսու ընդունելու, թէ իսկ առժամաբար, նախապաշարումներ՝ որոնց համամիտ չէր անշուշտ, բայց զորս ձեւադէս որդեգրելու պէտք կը զգոր, ամբոխը չվշտացնելու համար: Այս է բացատրութիւնը՝ որ տրուած է Յիսուսի մասնաւորապէս սատանի զոյութեան մասին

ըրած խօսքերուն վերաբերմամբ : Բայց այսպիսի տեսութիւն մը կ'ազարտէ նկարագիրը Յիսուսի, որ, ինչպէս պիտի ցուցնենք, սատանին զոյսութեան հաւատալո՞ւն համար է որ իր աշակերտները կը զգուշացնէ անոր ազգեցութենէն : Ուրեմն Քրիստոս մակարդակին կ'իջնէ անոնց՝ զորս կ'ուզէ իրեն բերել, անոնց զաղափարներուն մէջ ճիշդ գտած կէտերէն ճամբայ ելլելով, առտիճանարար բարձրանալու համար նուազ մատչելի և աւելի վսիմ ճշմարտութիւններուն, ինչ որ իրաւունք կուտայ մեզի ըսկելու թէ աստիճանական ընթացքի յայտնի կերպն է որ կը գործածէ իր ուսուցումին մէջ :

Ամենէն առաջ, Տէրը, անցեալին փարած, կը բաւական անայ կրկնելով միայն Յովհաննէս - Մկրտչի քարոզութիւնը, որ ամփոփումն է Իսրայէլեան կրօնքին . «Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքոյութիւն երկնից» (Մտթ. Դ. 17) : Յետոյ, լերան քարոզին մէջ, պարզելով Աւետարանի սկըզբունքը, իր վարդապետութիւնը կը ներկայացնէ իրեւ հոգեկանացած օրէնք մը, որ սիրոյ մէջ կեղունացած է : Աւելի ետքը, այդպէս կազմուած թագաւորութեան յատկանիշերը նկարագրելով, իր առակներուն միջոցաւ ընտրանք մը՝ զտում մը կը կատարէ ամբոխին մէջ (Մտթ. Ժ. 7.), մինչև որ Փիլիպպեան կեսարիայէն վերջը իր աշակերտներուն ուշադրութիւնը կը քաշէ իր անձին և կրկնիք մահուան վրայ (Մտթ. Ժ. 21) : Պարզ է թէ ընտանիքին այն պետին պէս, որ իր գտնձէն դուրս կը բերէ «զհինն և զնորն» (Մտթ. Ժ. 52), Յիսուս ճամբայ կ'ելլէ իսրայէլեան բարեպաշտութեան պէտքերէն, իմաստնօրէն կատարուած յառաջխաղացութեամբ մը ընդունել տալու համար ժողովուրդին՝ աստուածային այն ճշմարտութիւնները, որոնք կը պարունակէին օրէնքի ջնջումին սերմերը : P. Lobsteinի բառերով, «Յիսուս այնպէս մը ըստ որ զինքը նախ կուտնէն . յետոյ ցոյց տուաւ եւ ի վերջոյ տուաւ ինքինքը» :

Բայց բաւական չէր որ Քրիստոս ինքնինքը Հրէից մատչելի ընէք՝ անոնց ըմբռընումներուն կարենութիւն տալու ընթացքով լոկ . պէտք էր որ այդ բանը ընէք անիկա իր լեզուովն ալ : Յիսուս զործ ունէր անմշակ, տրամաբանութեան կանոն-

ներու անվարժ և զպրոցի վերացական ոճը ըմբռնելու կարողութենէն զուրկ միտքերու հետ . այդ պատճառաւ անիկա կը զգուշանայ Աւետարանը անոնց ներկայացնելէ ժամանակին տրամասացական հնարքներուն համեմատաւ : Ճշմարտութիւնը չապացուաներ անոնց, զայն ընդլայնելով կարկառուն զիծեր ունեցող պատկերներու միջոցաւ, որոնք ամենէն ըմբռութ իմացականութիւններուն հասկնալի կը դարձնեն զայն : Իր խօսքերուն մէջ ոչինչ կայ պիրկ և չինծու . իր մտածումները կ'ոգեկորուին եւ մարմին կ'առնոււն ինքնին . կեանքի շարժումով առլի՝ անոնք կ'անցնին միտքին առջևէն, իւրաքանչիւրն իր շարժուծնովը, իր զիմագծութեամբը, կորովով և արտայայտութեամբ չողարձակ : Խոնարհ մանուկները տեսնելուն պէս կը ճանչնայ և կ'ողջունէ զանոնք ժպիտով, մինչզեռ զիտունը անոնց մէջ կը զտնէ իմաստութեան խորութիւններ, զորս մարդկային զիտութիւնը չափելէ կը յոգնի : Յիսուս բանաստեղծն է կարծես որ իր ոսկի գաւազանովը զպածը կը հրաշափոխէ : Գաղափարը՝ զորմենք աշխատանքով կը տարբաղադրենք, ինք կ'ոգեկոչէ զայն ամենոււն նայուածքին առջև գունագեղ և բարախոււն, ծաղիկը՝ զոր մենք մեռած տերեններու վիճակին մէջ կը ճանչնանք, ինք զայն մէկ ժպայթքումով դուրս կը ցայտեցնէ իր գեղեցկութեան ամբողջ փայլին մէջ : Ասկից է կեանքի ներոյժութիւնը իր ուսուցումներուն, զՊրունեւարանները այնքան շնորհքով և պարզութեամբ կ'աւանդեն մեզի :

Այսու հանգերձ, պատկերը ինք միայնակ չի կրնար չինել խօսքը . զոհար մընէ ան՝ զոր պէտք է ընդելուզել : Շատ անգամ Քրիստոս զայն կը յեռու արևելեան հանձարին չափազանց ընտանի դարձած հատու առածներէն մէկուն մէջ : Իրաւ է թէ ասոնցմէ շատ կայ երբայեցի մատինագիրներուն մէջ . բայց հոս, ինչպէս ամենուրեք, Յիսուս իր նախորդները շատ ետ կը թողու : Ոչինչ պիտի կարենար հաւասարիւ յստակութեանը սա բառերուն, որոնք անշնչելի ցուքով մը կը փայլին . «Տուքը ըզկայսերն կայսեր և զԱստուծոյն՝ Աստուծոյ» (Ղուկ. Ի. 25) . «Ճրագ մարմնոյ ակնէ . . . իսկ արդ եթէ լոյսդ որ ի քեզէ է խաւար է, խաւարն ո՛բչափ եւս» (Մտթ. Զ.

23): Երբեմն աւետարանական առածը յարկարձական դարձուած մը կ'առնէ, որ կը խթանէ մտածումը, հետաքրքրութիւն հրահրելով. «Թողէք մեռելոց թաղել զմեռեալս իւրեանց» (Ղուկ. Թ. 60). «Որ կամլիցի զանձն իւր կեցուցանել՝ կորուցէ զնա, և որ կորուցէ զանձն իւր վասն իմ գացէ զնա» (Մաթ. Ժ. 25): Ի՞նչ ուլաքներ են այս խօսքերը: Հազիւ թէ արձակուած է նետը՝ ունկնդիրը իր հոգիին խորքին մէջ զարնուած է, և ի զուր կը փորձէ խլել հանել զայն անկէ: Սլաքուած միտքը կը տանջուի, ուզելով զուրս բերել ճշմարտութիւնը՝ զայն ծածկող պսպղուն պատեանէն, որուն փայլը սկիզբէն շլացուցած էր զինքը:

Ինչպէս մանեակի մը նուրբ մարգրիտները, այդ առածները յաճախ իրարու միացած են աննշմարելի թելով մը: Երբեմն Յիսուսի խօսքը ինքնին լոյն և ուժեղ բաղդատութեան մը մեծութիւնը կ'առնու. պատկերը, երկարածզուելով, այլարանութեան մը կը վերածուի, կամ, եթէ պատմողական է ձեւ, առակի մը կը փոխուի ան, պատմուածքի մը արագ գնոցքովը: Չորրորդ Աւետարանը հարուստ է այլարանութիւններով, որոնց մէջ Յիսուս ինքնինքը երբեմն կը բաղդատէ բարի հովիւին և երբեմն որթատունկին հետ, որուն մշակը Հայրն է (Յովկ. Ժ. 1 և Կտ. Ժ. 1 և Կտ.), մինչդեռ առակի համատեսականներուն յատուկ սեռ մըն է. մանրանկար տռամ մըն է ան, երբեմն շատ սրտառուչ: Գրական առակէն (fable) կը տարբերի անիկա թէ՝ կեղծիքին հնարուած քովը (վասնդի աւետարանական առակը [parabole] իրականութեան պայմաններուն մէջ կը մնայ, մինչ գրական առակը զոր օրինակ կենդանիներուն կամ ծառերուն խօսիլ կուտայ) և թէ՝ գաղափարին խորքովը, այնու զի մինչ զըրսական առակը եսապաշտ բարոյականի մը եղրակացութեան կը յանգի, աւետարանականը կը ծառայէ միայն իրքը պատեան փրկութեան վսեմ ուսուցումներուն:

Պէտք է զիտել նաև որ աւետարանական առակը, Յիսուսէ կիրարկուած իր ձեւին մէջ, գատաստանի մը միտքը կը յայտնէ. Աւետարանի բառերը որոշ կերպով կը ցուցնեն զայդ (Մաթ. Ժ. 10-15): Ծոյլ ժողովուրդի մը դանդաղութիւններէն յոգնած՝ զայն կը պատժէ Յիսուս, անորմէ

հեռացնելով իր յամառօրէն ուրացած ճըշմարտութիւնը: Այս պատճառաւ առակը տեսակ մը քող է, բաւական թանձր՝ Աւետարանը ծածկելու համոր մեղսամած հոգիներէն, բայց թափանցիկ, լաւ տրամադրուած աշակերտներուն ոչչին՝ անոր տալու համար հաճելի ձեւ մը, որ կը քաղցրացնէ անոր հրապոյրը:

Այդ երկու ձգտումները արգարե կային Տէրը շրջապատող խառն ամբոխին մէջ: Ումանք անդիմայդրելիօրէն անոր մղուած կը զգային ինքզինքնին: անդէտներն էին անոնք, որոնք սակայն կ'ուզէին հասկնուլ: Ուրիշներ, իրենց հոգիին խորքին մէջէն՝ երկրաւոր, անխորհրդած խանդավառութեան շարժումով մըն է որ կը հետեւէին Գալիլիացի մարգարէին: Արդ, քանի որ Փրկչին կամքն էր որ երեխն մարդոց ներքին զիտումները, առակը՝ այդ զտումը կամ ընտրանքը կատարելու համար զործածելի միջացներէն մին էր: Խուզարկումիտքերը, լսելով զայն, կ'աշխատատին՝ մինչեւ որ գտնեն, մինչ անսրամիտ ունկնդիրները զարմանք կը զգան այդպիսի արգելքի մը առջեւ, կը յոգնին աշխատանքէ մը՝ զոր անօգուտ կը գտնեն, և, խրտչելով, զուրս կուտան իրենց սիրտին աչքերուն մէջ ծածկուած անհաւատութիւնը: Եւ պէտք է զիտել թէ համատեսականներուն յատուկ ուսուցումի այս ձեւը Փրկչին մէջ կը ցուցնէ մտածումի կերպ մը, համանման անոր՝ զոր կը պարունակէ չորրորդ Աւետարանը, ուրիշ հասարակաց գետին մը՝ որուն մէջ պատահարար ի յայտ կուգայ երկու պատմութիւններուն համաձայնութիւնը:

Փրկչին առածներէն և առակներէն զատ, Աւետարանները կը պարունակէն տակաւին խօսքի ընդլայնումներ, որոնց ընթերցումը կը բացատրէ ամբոխին վրայ Յիսուսի թուղած տպաւորութիւնը (Մաթ. է. 28, 29), Պարզութիւն՝ միացած խորութեան, խիստ տրամարանութիւն՝ զեղուն զգացմանց խոյանքներուն հետ գաշնաւորուած, քաղցրութիւն՝ զորովավ խառն, որ սակայն, երբ հարկ ըլլայ, չի մերժել բնաւ կծու հեղնութիւնը և զկծանքին բարկ շեշտը: այս և ուրիշ յատկութիւններ կը միանան իրարու հետ, այս պերճախօսութեան տալու համար անբաղդատելի մեծութեան նըլկարագիր մը: Խանդով կամ սուրբ սըրտ-

մտութեամբ կը սարսռայ մարդ անպատճառ, կարդալով աւելի քան տասնեւինը դարեր առաջ արտասանուած այս խօսքերը, որոնք ըսուեցան օտար բարբառով մը, և որոնցմէ հակիրճ և հատուածական մասեր միայն հասած են մեզի: Ստուգիւ, եթէ Քրիստոս է ահոզի կենդանարար», ինչպէս կ'ըսէ Առաքեալը (Ա. Կրնթ. ԺԵ. 45), ու եթէ խօսքը գերազանցապէս հոգեկան զէնքըն է, Յիսուսի խօսքը արդարապէս պիտի կարենայ բազգատուիլ այն սուրբին հետ, որուն ոչինչ չի կրնար դիմադրել, և որ ահարկու վէրք յառաջ կը բերէ հոն՝ ուր փրկարար կերպով չի զարներ: Բայց այնքան ներկուու ոյս ուսուցումը Փրկչին ազգեցութիւններչն մին միայն եղաւ. վասն զի Յիսուս իր վարդապետութիւնը կը պատկերազէ իր գործելութիւններով (action) և մասնաւորապէս գործերով (oevente), ուրոնց մէջ երեան կուգայ իր զօրութիւնը:

Ժ. Պ.

## ՍԱՄԱՐԱՑԻՔ Ի ՀՆՈՒՄՆ ԵՒ ԱՅՍՈՐ

### 1.— Սամարացոց ծագումը.

Սոզմոնի յաջորդին՝ Ռոբովամի թագաւորութեան ժամանակ հիւսիսի տասը ցեղերը բաժնուեցան Յուդայէն ու Ենեամինչն և Խորայէլի թագաւորութիւնը հիմնեցին, որուն մայրաքաղաքները եղան յաջորդաբար Սիւքէմ, Թերուա ու Սամարիա: Վերջինս 721ին (Ն. Ք.) գրաւուեցաւ Ասորեստանի Սարգոն Բ. թագաւորէն ու այսպէսով վերջ գտաւ Խորայէլի բաժանեալ թագաւորութիւնը:

Իր բնակիչները, թիւով 27,290 անձ, ըստ Սարգոնեան Տոմարի, տարուեցան Ասորեստան ու անոնց տեղ թագաւորը քաղցկէացի, քութացի, սիւրիացի և այլն պատերազմական գերիներէ բազկացեալ զաղթականութիւն մը զրկեց Սամարիա (Դ. Թագ. ԺԵ. 24). ապա, 715ին, զրկեց նաև այլեւայլ ցեղերու պատկանող խումբ մը Արաբացիներ: Մօտաւորապէս քառասուն տարի ետք, Սենեքերիմի յաջորդին ժամա-

նակ, բարելոցի, եղիմացի և պարսիկ ու բիշ գերիներ ու զրկուեցան: Բնիկներէն մաս մը միայն մնացած էին իրենց երկրին մէջ:

Յիշեալ գաղթականները մոոցան իրենց քանի մը հեթանոսական հուատալիքները՝ հին բնակիչներու ջանքերով ու քարոզութիւնովը իրենց զրկուած ու Բեթելի մէջ բնակութիւն հաստատած աքսորական քահանայի մը, զոր իրենք խնդրած էին, որպէսզի սորվեցնէ իրենց Եհովայի պաշտամունքը (Դ. Թագ. ԺԵ. 28): Սորվեցուց արդարն քահանան Հնգամատեանի պարունակած Օրէնքը, որ այնուհետեւ միակ ընդունուած օրէնքը եղաւ Սամարիոյ մէջ: Բայց Եհովայի պաշտամունքը ընդունելով հանդերձ՝ սոյն գաղթական ցեղերէն ամէն մէկը շարունակեց երկրպագել իր հայրենի չաստուածներուն: Ամէն բարձունք իր չաստուածը ունեցաւ ու ամէն քաղաք՝ իր ուրոյն կրօնքը (Դ. Թագ. ԺԵ. 29-44): Բարելոնի գերութենէ գարձին իրենց կրօնքին հաւատարիմ Խորայէլացիները ամէնքը գրեթէ յարեցան Յուդայի Հրեաներուն, որպէսզի կարենան համարձակ պահել մովսիսական Օրէնքը ու ազատիլ նորեկ գաղթականներու հալածանքներէն: Միւս կողմէն Եղրասու ու Նեեմիա արտաքսեցին Յուդայէն այն քահանաները և Ղետացիներն ու Հըրեաները որոնք օտարական կիներու հետ ամուսնացած էին, ու ասոնք տպաստանեցն Սամարիա:

Ահա սոյն օրինազանց Հրեաներու, Սամարիա մնացած ու Եհովայի նուազ հաւատարիմ Խորայէլացիներու և քաղցէացի, արամէացի, պարսիկ ու արար գաղթականներու խառնուրդէն առաջ եկաւ Սամարացւոց ազգը:

Սիրաքի Գիրքը այսպէս կը զրէ Սամարացւոց մասին.

«Երկու ժողովուրդ կայ զոր կ'անգոսէն հողիս, եւ երրորդ մը՝ զոր չ'արձեւ իսկ ժողովուրդ անուանել.

Սկիրի թմակիյներն ու Փղշացիները, եւ Սիւիմի լերան ժիմար ժողովուրդը»:

(Սիրաք. Մ. 27-28)

Միմեանց աննմանակ այս տարրերուն վրայ յետոյ աւելցան նաև Յոյներ, Հռո-